Ն. 4434 1880 ՕԳՈՍՏՈՍ 20 ՉՈՐՇԷՆՊԻՀ — ԵԻԿԻՐՄԻ ՊԻՐԻՆՃԻ ՍԷՆԷ — ԱԼԱՖՐԱՆԿԱ. ՍԵՊՏԵՄԲԵՐ 1 ՉՈՐՇԷՆՊԻՀ Ն. 4431

ԳԻՆԱԹԼԱՐ

Իսթանպոլ իչին
Պիր սէնէ մէճմուայէ 10
„ „ „
Ալթը այ 5
Իւչ „ „ 2 ½
Պիր նիւսխէ 40 փարա մէճիտի

Թաշրալար իչին
Պիր սէնէ, մէճմուայէ 10
Ալթը այ „ „ 6
Բոլթա իւճրէթի պիկէ այիտ տիր։

Պանդուխտի Էջերեան

ՌԱՄԱԶԱՆ ՀԳ ١٢٩٧ — ՄԻՆԱՏԻՒ ԻՐՃԻԷԱՍ — ԱՂՈՍԹՈՍ Գ. ١٢٩٨

ԻԼԱՆԼԱՐ

Պրինճի տէֆթէրիչին սաթըրը 3 ղ.
Գիրինճի „ „ „ 2 ղ.
Իւչիւնճիւ „ „ „ 1 ղ.

Իլան սըրասընա գօնդրմաճան իլանաթ ու իխթարաթըն սաթըրը 5 ղ.

Մէքթուպլար Կ. Օ. Փանոսեան խմինէ եազըլըր

Խսթանպոլտա, Գալաթատա Ռէնչ չէնպիհ-պազարընտա Իրսի խանընատ Ն. 41։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՂՍԱ

Բէթրէսպարկ, 30 օգոստ.

Բուսիա իմբէրաթօրու հաղրէթլէրի, տիւնքի կիւն Լիփտաճաճա միւթէվէճճիհէն պուրատան հարէքէթ էյլէմիշ տիր։

Պէկրատ, 30 օգոստ.

Սըրպիսթան իլէ Պուլկարիսթան միւանէսինտէ թէհֆիֆիւղի վէ թէճավուզի պիր մուահէտէ ատա իտիլտիկինէ տայիր օյան չայտա եալանա չըդարըլըճօր։

Լօնտրա, 30 օգոստ.

Բարլամէնթօ, 29 գուրանա դարչը 105 գուրա իլէ Իրլանտա ժանտարմասը պիւտճէսինի գապալ էյլէմիշ տիր։

Մ. Ֆորսթէր, Իրլանտատա էպլիհա խոհալաթը հաղրէսինէ նէզարէթ իթմէք իչին, թէտատիրի լազմէյի իթթիխաղ էյլէմիշ տիր։

Լօնտրա, 31 օգոստ.

Բարլամէնթօտա, մորքի տր Հարթինկթըն, վիս ամիրալ սրը Ճոն Հէյլին պիր սիւալինէ ճէվապ վիրէրէք, տէմիշ տիր քի, հիւքիւմէթ, ահվալը հաղրէր իչինտէ, Վէնէսուկի քէօրֆէզլինէ կիտէճէք օյան տէվլէթլէրին միւշթէրէք ատանմասը գօմանտանլընա վիրիլմիշ օյան թալիմաթը թէպլիղ իտէմէղ։

Սրբ Վիլֆրիտ Լօուսընը, Լանքաշիրինկիլթէրրանդն, պիր էճնէպի հիւքիւմէթի ումուր ու մէսալիհինէ միւտախէլէ իթթիֆինտէն տօղայը մէճլիսի մէպուսանընդն նազարը տիգգաթընը տավէթ իտէճէկինի, վէ պու խուսուստա մանիւմաթ խթէճէճկինի պիլարիմիշ տիր։

Բարիս, 31 օգոստ.

Թալիմ ու թէրպիեէ իլէ մէշղուլ օյան քեռֆիֆ-յի ճիղվիթլէր, էպնիեէլէրինի թէրք իթմիշլէր տիր։ Թալիմ ու թէրպիեէ իլէ մէշղուլ օյան տիկէր թարիղաթլար իլէ պիր սուբէթի թէմիլեէ հուսուլէ կէթիրիվէսի իհթիմալտէն տիր։

ԹԻՎՃԻՀԱԹ

Խազինէ-յի խասասյի չահանէ նազրը Գալալեան Յակոբ էֆէնտի հաղրէթլէրինէ բիւթպէ-յի ուլեա սընքիֆ էվվէլի։

Պէյրութ միւթէսարրֆը օրաս, Տէրիսաատէթտէ պուլունան Բայիֆ էֆէնտի հաղրէթլէրինէ բիւթպէ-յի ուլեա սընքիֆ էվվէլի թէվճիհ, վէ իբինճի բիւթպէտէն պիր գրթա Մէճլիսի նիշանը դիլշանը իհսան պույրուլմուշ տուր։

Ուրֆա միւթէսարրֆը Բասիմ պէյ էֆէնտի հաղրէթլէրինէ Բուսէլի պէյլերպէյլիկի, բաեէ-յի ըֆիտրը։

Սիւլէյմանիեէ սանճաղը միւթէսարրֆը Սապիթ բաշա հաղրէթլէրինէ, Բուսէլի պէյլերպէյլիկի բիւթպէ-յի ըֆիտրը։

Խազինէ-յի հիւմայուն քէթխուտասը Էշրէֆ պէյ էֆէնտիեէ բիւթպէկի սանիեէ սընքիֆը միւթէմայիլի։

Ասիլեէ նէզարէթի ճէրիէսի մէքթուպճու գալէմի խուլէֆասընտան Խալիա պէյ էֆէնտի իհսանէսինէ, բիւթպէ-յի միւթէմայիլ թէվճիհ պույրուլմուշ տուր։

ՏԱԼԹԻԼԻՅԷ

Յօնանմա նիւմայիշի մատատէսի հաղդէնատքի բիվանաթ, մէրթէպէ-յի թահդիդա վիսուլ պուլմուշ տուր։ Շէօյլէ քի, տիւնքի կիւն ալընան մաքիւմատա կէօրէ, Ինկիլթէրրա վէ Ֆրանսա վէ Իթալիա սոնանմալարը, պիր բիվանէթէ կէօրէ Իբիշէր, վէ տիկէր պիր բիվանէթէ նազարէն, իւչէր հարպ սէֆինէսինատէն միւրէքքէպ օլարագ, տիւնքի կիւն Բալքան բիշիկհանատա միւճթէմի օլուղու, վէ Բուսիա սէֆինէրէրի տախի Բակիդա էօնիւնտէ պուլունուղու, վէ Արմանիանընդն պիր գըլթա սէֆինէսի Մալթատան հարէքէթ էյլէմիշ իսէ տէ, տիկէրի վէ եա տիկէրլերի նէրէսէն կէլէճէկի պիլինէմէմիկի, մանհիմ պաղը մանհարլէ կէլէն խուսուսի պիր թէլէկրաֆատան անլաշըլմըշ տուր։

Ֆագաթ ամիրալարա ատա թալիմաթ կիթմէմիշ օլուղունատան, նիւմայիշ, նագատրի թէէխիր ատա օլունամաղ իսէ տէ, շանէա տէվլէթլէրէճէ պու նիւմայիշին պէհէմահալ իճրասը թարաֆընա կիտիր իսէ, տէվլէթճէ եաբըլաճագ շէյ, նիւմայիշի հիւքիւմիւղ պըրադմագ իւզրէ, Դարատաղ մուսլահաթընը սիւրաթը քեռմիկ իլէ ըլեսիտէ-յի հատաբ խիթամ էյլէմէք տիր։

Պատր Աղա պու ատադագատա մուդաֆ վէ բիտէթի ճիհէթիլէ, մանսլահաթա իգատամը մանասուս տարֆ իթմէքտէ տիր։

Տիւնքի կիւն Պատր Աղիտէ եինէ մէճլիսի ֆէվզէրատ-յի վիւքելա իճթիմա իտիպ, մէսէլէ-յի մէզքուրէնէ տայիր պիր էթրաֆ միւզաքէրատի ճէրէճեան էյլէմիշ տիր։

Վիրիկէն դարար իւզէրինէ իգթիզա խէն մանգալաթա թանգիմ, վէ վիւքելա ճանիսինտէն թէմէնիր գըլընարագ, տիւն ագշամ զաթը հաղրէթի Բաատիշահիեէ արզ վէ թագտիմ պայրուլմուշ տուր։

Մէմուլ օլունատուղունա կէօրէ, մանալահաթ պու կիւն եարբն խիթամ պուլուգ, տէվլէթլէր ճանիպինտէն միւշքիւլաթը ճէտատէ իհսանընա մահէլլ դալմագ։

Սայիտ վէ Պէյքը բաշալար հաղարաթընընդն վիրտիրլերի մանիւմաթ վէ լայիհաթ իւզէրինէ, Անատօղու խալահաթընա հէման միւատատէրէթ օլունճագ տուր։

Թէտատիրի իսլահինէ, միւշարիէյհիմա հաղարաթընընդն թահտը նէզարէթլէրինէ օլարագ, մէվգիի միւթէտատիտէ տէֆթէրն մէճլիսի նիշանը դիլշանը իհսան պույրուլմուշ տուր։

Ուրֆա միւթէսարրֆը Բասիմ պէյ էֆէնտի հաղրէթլէրինէ Բուսէլի պէյլերպէյլիկի, բաեէ-յի ըֆիտրը։

Սիւլէյմանիեէ սանճաղը միւթէսարրֆը Սապիթ բաշա հաղրէթլէրինէ, Բուսէլի պէյլերպէյլիկի բիւթպէ-յի ըֆիտրը։

Խազինէ-յի հիւմայուն քէթխուտասը Էշրէֆ պէյ էֆէնտիեէ բիւթպէկի սանիեէ սընքիֆը միւթէմայիլի։

Ասիլեէ նէզարէթի ճէրիէսի մէքթուպճու գալէմի խուլէֆասընտան Խալիա պէյ էֆէնտի իհսանէսինէ, բիւթպէ-յի միւթէմայիլ թէվճիհ պույրուլմուշ տուր։

վիլաեաթըմըզ իչին, Եվրոբա գօմիսիօնատան եարտըրըլը նիզամատի Պաղը Ալիճէ թէտգիգ օլունմուշ, վէ լիճճիլլ խմիդան խաքիքայի հաղրէթի Մելիք-բեանէեէ արզ խիթիմիշ տիր տիւեօրլար։

Նիզամաթը մէղպուրէ, ահվալը միլքիեէմիդէ թէվֆիգի միշքիլ պաղը ահքեատմը շամիլ օլատուղունու-բիվանէթի խէնիլէր տախի վար տր։

Բօլիթիգատա տայիր թէլէկրաֆլարընընէտարէթի, թէլէկրաֆլար թէվզիֆ օլունատուղունա տայիր Պէյօղլանատա պիր շայիստա սէպէպ օլմուշ իսէ տէ, պու շայիա պիէտատա օրմագ կէրէք տիր։ (Վ.-ԷԷՌ)

—Տիւնքի կիւն եէվմի ճիւլուսը հաղրէթի Բաաիշահիեէ միւսուլմանլըգի օլատուղունատան, զաթը Շէհրիեարիլերի ումուր ու մէսալիհի ումումիեէնին շէհրի ային իլէ սէքթէտատ օրմանընը թէճմիզ պուլունուրմանաղլարընատան, շէհրի ային իճրասընը ոֆվ պուլունուրմուշտար տր։ Ֆագաթ վիւքելայի ֆիլիսամ հազարաթը վանճիպէ-յի ուպուանիեէթի էյֆիաէն, տիւն ագշամ իթթիֆաղը մանպէ-յնի հիւմանատատա իթմիշլեր, վէ խրամէթ թէպրիքինի պու վէսիլէ իլէ էյֆա էյլէմիշլեր տիր։ Շէհրի ային իճրա օլունմասընը զըմնընատա Պաղը Ալիճէն վիլաեաթա թէլէկրաֆլար չէքիլմիշ տիր։

—Զապլիեէ նազրը հաճի Հաֆիզ բաշա հաղրէթլէրի, հէր եեճ ատատահա դատաբ պիթիւն դարաղլարը կէդէրէք, էմնիյէթ ու ինզիպաթը տէվամը իչին իդթիդա իտէն էվամիրի վիրմէքտէ իմիշ։

—Միւսաֆիրէթէն Տէրիսաատէթտէ պուլունան միւթէվէֆա Մըսրըրը Ֆագլը բաշա մախատուտէ-բինտէն Մէհէմմէտ Ալի բաշա իլէ Քեամիլ պէյ էֆէնտի հաղարաթը, տիւնքի կիւն Բուսիա բօսֆաղը-նա Իսկէնտէրիեէ միւթէվէճճիհէն Տէրիսաատէթտէն հարէքէթ իթմիշլեր տիր։

Մէրհումի միւշարկէյհին պիւյիք մախատումի Օսման բաշա հաղրէթլէրինին տախի կէլէճէք հաֆիթա ապիմէթ պուլեուրատաղլարը իշիթիլիշ տիր։

—Ինկիլթէրրա տէվլէթի Հալէպ գենօրալ թարաֆընատան Ինկիլթէրրա սէֆիրի Մ. Կոշէնէ քիշիտ օլունան պիր թէլէկրաֆնամէնէ նազարէն, Հալէպ վիլայէթի վարիսի Սայիտ բաշա հաղրէթլերի աղբրճա խասթա իմիշլիր։

—Տէրիսաատէթէ կէլտիկինի եազըլըմըզ Ինկիլթէրրա տէվլէթինին էրզրում գենօրալ Մ. Թրօքթէր, էրմէնիստան ահվալի հաղդընատա պաղը իլզահաթ վիրմէք իչին, Ինկիլթէրրա սէֆիրի Մ. Կոշէն թարաֆընատան վուղու պուլան տավէթ իւզէրինէ կէլմիշ օլատուղու Վաղդիտա օղունմուշ տուր։

—Բուսէլի Շարդի հիւքիւմէթի, հայման խասթալըղընընդն տէվամընը մէն իթմէք իչին թէտատիրի լազմէյի իթթիխաղ էյլէմիշ տիր։

—Բաղար կիւնիւ իքի տէլիգանը Մօտա պրանընատան Ֆէնէր պաղչէսինէ գատար եիւղէրէք կէչմիշլեր, վէ պու սուրէթլէ էլլի պէշ ատադգա սու իչինատ գալմըշլար տր։

—Իրմիրատ հալէա հաֆիֆճէ պաղը հարէքէթի արզ հիսս օլունմագատա խատկինի, օրա զաղէթալարը եազմագատա տրրլար։

—Պուլկարիսթան պանտէրալը վէ էսլիհա վէ թօք հումբարէսի պիր վարօրան Վարնատա միւթէվէճճիհէն Գալաս թարաֆընատան կէչմիշ օլատուղունու օրատան եազրեօրլար։

—Կիբրիս վալիսի Ֆօթիսատիս բաշա հաղրէթլերի, Տէրիսաատէթտէն ազմանէթ իթմէղանէն էյվէլ, Մ. Զարիֆի վէ Մ. Նէկրէբօնթի իլէ միւզաքերէ խատրէք, ճէղիրէ-յի մէզքիրէտ ալթը միլեօն ֆրանգ սերմանէլի պիր պանդա թէէսսիս վէ քիշատընը դարարաշարրմըզ օլատուղու իշիտիլմիշ տիր։

—Տէրիսաատէթ Ինկիլթէրրա սէֆարէթի ամաշէ միլիթէրի պուլունան Մ. Սվայն, Սէլանիք վէ Կէօյատան Ֆալդօնամ վարօր իլէ Բիրեաեա մուլասըլէթ, վէ Աթինատա ավաէթ իթմիշ, վէ օրատան Տէրիսաատէթէ ավաէթ էյլէմիշ տիր։

Միւսիպէ-յի Ինկիլիզ ատանմասընա կիթմէք իւզրէ, Իթալիատա վագը Սիրակօզա լիմանընա ադիմէթ խաէճէք իմիշ։

—Ավկի նամ Բաամ դաղէթասընդն օն պէշ կիւն միւատէթլէ Մամպուտի խատրէ-յի պէհիյէսի թարաֆընատան թամիլ խարլարկի մանէթթէէսսաֆ մէսանիմիզ օրմուշ տուր։

—Մ. Զարիֆինին Աթինատա կիտէճէկինի էվվէլա Ավկի դաղէթասը եազմըշ իսի։ Պու քերէ մէղքիր դաղէթա թատհիրն քէյֆիեէթլէ, Քըզգաղը տրատարէյ ատատընը նիհանէթինէ տօղրու Տէրիսաատէթտէն հարէքէթ իսէճէք իսէ տէ, Աթինատա կիթմէ-յիպ, Բարիսէ կիտէճէկինի պէեան խաեեօր։

—Էվվէլկի կիւն Հատուն էֆէնտի հաղրէթլերի Բաա հաղրէթլերինին Տէրիսաատէթ վէքիլի մանէնեօր Վանութէլիեէ կիտէրէք, խատէ-յի վիղեթա լազմէյ տիր։

—Մէշհուր էշզրեատան Գատատ Մէհէմմէտտան ըֆէնտի օրատ, պիր միւատէթտէն պէրու Զաթալճատա վէ Դըրդ-քիլիսէէ վուղու պուլան ճինատէթլերտէ մէսալի պուլունան Գարիպա-քի նամ շախս, պու քերրէ Զաթալճա հիւքիւմէթի թարաֆընատան տէրատէթ խախկիպ, զաղըմատա թէպիմ ղըլընընը տր։

(Զապթիեէ նէզարէթի պիեէսի թարաֆընատան)

Հասքէօյտէ վաղը թուղրա հարմանդրը ամէլէսինտէն օն պէշ շախս պէ-յինտէ միւնազատ զուհուր իտէրէք, եէքտիկէրինի տարպ վէ ճէրհ իթմալքլերինէ պինտէն, ճիւմլէսի տէրատէթ օրունմուշ, վէ մէճբուհ օյան ալթը քիշի խասթատանէեէ կէօնտէրիլիպ, գուսուրու թահդիգաթը էվվէլիեէ էվրաղլար միւատայի ուժուրի մուամինիկինէ։

Եինէ Հասքէօյտէ սաքին Եէհատի համալ Սատօնան լէ-յլէն Գալաթատան կէչէր իքէն էօնիւնէ ատ-ղունատաղ էշխասատան Գարլօ վէ Հօրէեօ նամ շախսլար չըդարագ, վէ պօղաղընա տարբարագ բարա քէ-տօնինի չարբաղ ֆիրար իթմէքլերի իւզրինէ, մէրդումար պիթ թատ-ղիպ տէրատէթ խախլերէք, քեղա-լիք թահդիգաթը էվվէլիեէ էվրա-ղլար պէրատէր մուամինիկի մէղ-քիրէ։

Պէյօղլանատա Պիյիք Բարմադ գարուատա իգամէթ խատէն մատէն մուհասէպէճիսի ատպրդ Անատօն էֆէնտինին (Ալիք) խանէսինէ տու-խուլ իլէ, օն պէշ դալէմ էշեատաբ-նը ավաղ վէ սիրդատ իթթիկի խա-տատա օլունան պէքճի Անատօն տէր-տէսի օլունատաղ, թահդիգաթը էվվէլիեէ էվրագլար քէղալիք մուամինիկի մէղքիրէ։

Վէ ատպրդ թատրմբնատան Եու-նանը Սթամպուլ էյէ բէֆիրդի Հիւսեին, Ալը բաղարբնատա սիրդատ դատատ իլէ տիմարատան պիր խանէեէ կիր-մէք իւզրէ օլատուղարը սրրատատ պիկ մուշահէտէ տէրատէթ խախդէ-րէք, էվվագը թահդիգիեէլերի իլէ մուամինիկի մէղքիրէ։

Եինէ ատպրդ թատրմբնատան Եունանը Եանդօ, պիր նէֆիր բէ-ֆիրդի իլէ Բանկալթէքտէ միւսթէճ-րէն իգամէթ խատէն Ֆրանսա տէվ-լէթի թէպատաքնատան Ատամ Աղ-ֆէրին սիրդատ դատատ իլէ խանէ-սինէ տատխալ իթթիքլերի խատիր տրլնմասընա պինտէն, մէրդուման մէղքիրը խանէեէ տէրատէթ խախ-կիպ զըղատրըմբզ, վէ պինտէն ատ-յէ թահդիգաթը էվվէլիեէ էվրագլար մուամինիկի մէղքիրէ վիրիլտիքլէր-լէ, Պէյօղլու բօլիս մէ-տրիկինատէն պիլատիրիմիշ տիր։

Ատպրդատ վէ եանքէսիճի թատ-ղըմբնատան Իրանի Սալիհ, վէ ատ-րիդ մագատէսինատէն Գըզանլըգլը Մատոթաֆա նամ շախսլար տէր-տէսի խախլերէք, հաղդընատա թահդիգաթը լազմէ իֆա օրուն-մագատա պուլանատատ[illegible] մէղքիրը միւտիրլիքատէն իչար օրուն-մուշ տուր։

ՇԷՖԴԱԹ

Տիկին Աբուսակէն բէրիշան հարի տէրքեատ օլատ, վէ դէմճինէ իսէ մէքթուպ եազըլարագ պիր մըղտար թէպայիշ մաշէր պէքյինիմիքատ օլուղունատան, վէ շատ մագսէտսն հուսուլի տէ մէէմանլի դամիտէն պուլունատուղունատան, օղ վագիթ գատատ պիր մէտարբ թէպայիշ օլ-մագ իւզրէ, զէվաթը սոխատիքեարանրն իւանէլերինի, վէ հիշ տէյիր իսէ, կէչէն ճիւմատրթէսի կիւնիւ իչար իթթիքիպ տարը քեաղրա իւզրինէ թագ խարիմիշ օրմ-տատ, պաղը տոթրճգարբն վէ մի-վէզզիմիզին եանընատա պուլունմագ-տատ օյան Մանգալէմիզատէն պիրբը թանէ ատմագլը դա հիմմէթլերինէ, ըլճա խատրիզ, զիրա, մանիւմ եա, միլլէթիմիզատ պէօյէ ֆէլէքզէտ-լերին դայրըլմասը իչին խատատէթէն պիր միլճերբէնա պուլունմաք-դընատան, անճագ հէր քեսին չէֆ-զաթրնա միրատատա մէճպու-բէյյէթ պուլունմագատա տրրլար։

Փարիսատէն, կէչէն կիւնդէր Մա-սատ եազըլարագ իլան խախլարկի կիպլի, պիր տօսթ թարաֆընատան պիպէ տախի եազրըլըշ, վէ տէրճի թալեպ օլունմուշ տուր։ Շէօյլէ քի, եինէ պու կիւնդերատ, միլլէթիմիզ-տէն պաղը ֆագբը քիմէնէլէր, շէհրի մէղքիրէ կիտէրէք հէմ տէ-ֆիզ, վէ հէմատ օրատա պուլու-նան զաթլարա պիր եիւք վէ պիր տէրա օլմագատա խիշիր։ Իմնի, էօյլէ քիմէնէլերէ էվմատ խատէր քի, նաֆիլէ եէրատ ծնարատ իս-մա խատրէք կիտիպ տէ տէֆիզ ու բերիշան օրատրնը։

—Բաղար կիւնիւ էօյլէտէն ատ-ըա Իսթանպոլտա Սիլէյմանիեէ ճամիսի եազրընընտա պիր Խուամ գատրնը պիր տիլէնճիեէ ատատագ ա

վիրմէք իշին քէսէսինի ճէպինտէն չէգարմէշ իքէն, թագրիպա եիկիրմի իքի եաշէնտա պուլունան մերգում տիւէնճի, մէղպուրէնին էլինտէն քէսէսինի դարբպ ֆիրար էյլէմիշ տիր։ Բէսէնին իշինտէ տէօրթ մէճիտիեէ իլէ պիր գաչ տտ ղրուշ վար իմիշ։

—Իթթիհատը Օսմանի բոսթաքը միւտիրի Մ. Մդիւտամորուն օղլու, ճիւմատա իրթէսի ագշամը, Պէյօղլունտա Լինտարտի ասգաղընտտ վագը խանէսինին 5–6 մէթրօ եիւքսէքլիկինտէ պուլունան բէնզիրէսինտէն տիւշիւպ ադրրճա եարտանմշ տրը։ Մէղքիր եարտար մուխթարպը տէյիլ իմիշէր։

—Էվվէլքի ագշամ, Գալպ Սթամբոլի նամբնտա մէշհուր պիր խրրսըզ, տիկէր իւչ խրրսըզ իլէ պիր իթթիֆագ, տերտնինտէ 4 պին լիրա օղուզունու զանն իթթիքլերի Ֆընտըգլըտա զենկին պիր Իսլամ խանէսինէ կիրմէ-բլիկի գարարլաշարըմշլար իքէն, տիկէր պիր չախտ պու թասավվուրտան հէր նասրլրտա խապէրտար օլուպ, քէյֆիեէթի Պէյօղլու բօյնտ միւտիրի Պահրի բաշտա պիրտիրմիշ։ Բաշտյի միւտիրէյհ մէղքիր մահէլլէ կիտիպ, խրրսըզլարըն դիրը օլունան խանէեէ կիրմէլերի վագթինէ տէկին պէքլէմիշ, վէ ֆիլվագը պունտար մէրամը ֆասխալէրինի իճրաեէ դբեամ իմիտքլերի սրրատտ, տէօրտինիւ տախտ ախտ ու կիրիֆթ իթ. տիրմիպ, Դալաթա սէրայը մէրքէղինէ կէթիրթմիշ տիր։ Մէղքիր Գալպ Սթամբոլի, պէհէր տէֆտաընտտ իւչէր սէնէ մահպուս օրտուգտան սօնրա, իքի տէֆտ մահպէտէն ֆիրար էյլէմիշ տիր։ Պէյօղլու բօյնտ միւտիրինին կէրէք պու խուսուտտա վէ կէրէք պու միսիլու սայիր խուսուսղարտա իպրաղ էյլէեիկի զայրէթ ու մէհարէթ, հաղիգաթէն չաեանը մէտհ ու սէնա տրը։

—Ճէրիմէ.յի տաքէրիեէ դաղէ-[illegible] Մ. Բ... նամբնտա պիր Բում թաճիր, Պէյօղլունտա Թագսիմ գբչար եաղընբնտա, տհրպպտաքնտան պիրիսիյէ տօլաշմագտա իքէն, պաղթէթէն իւղերինէ իքի քիշի հիւճում իտիպ, պիրիսի, պիր թապանճա եախտա օնտ պէնդէր պիր սիրտ հէօսթէրմիշ, վէ դօլաբընտան թութաղ, ատր վահիտաէ ատաղ վէ գօրտօնունու գարմշ, վէ պատէհու իքի խրրսըզ ֆիրար իթմիշէր տիր։

Մատթ վէ գօրտօնունու չարբրան իլէ ըէֆիզի, խրրսըզլարը գօվլամագ իսթէմիշէր իսէ ատ, օ արալըգ լէ հճէլէրինտէն էվվէլքիէ-րին արգատաշարը զանն օրտնան տիկէր պաղբ էշնատ կէլէրէ.ք, պունլարը լաղբրարնա թութմուշլար, վէ պու սուրէթլէ խրրսըզլարը գօվլամալարընա մանի օրմուշլար տրը։

—Ճիւմատա իրթէսի կիւնիւ, Հաճի Մուսթաֆա էֆէնտի նամբնտա վէ գբրդ տօղուզ եաշընտա պիր Միւսլիման, տոէթի վէճհ իւգրէ էօյէ վագթը Պէշիքթաշտա ճամիեէ կիտիպ, տիղ չէօքմիշ իքէն, պիրտէն պիրէ պտեղրմշ, վէ գալաբրմագ իշին եանընա կիտիրտիկինտէ էօրմիշ պուլունմուշ տուր։

—Ճիւմատա իրթէսի կիւնիւ էրղրուրմու պիր Հայ, եիւզմէք իշին Պուլիքտէրէտ տէնիվէ կիրմիշ իքէն, պօղուրմուշ տուր։

—Օգոստոս ալֆրանկա 24 թարիխէյէ Բէթրէսպուրկտան չէօյէ եաղբրմշ տրը.

«Գոնթ Լօրիս Մէլիդօֆ ան պէշ կիւն գատտար Լիվատիտա կիտէճէք տիր, վէ Գրբմտան ավաէթինտէն սօնրա, տոխիրլիեէ նէղարէթի մէմուրիեէթի ճէտիտէսինի ալող էյլէեճէք տիր։»

—Թայմ զաղէթասընդն Պէրլին մուխպիրինին պէհանընա կէօրէ, ալթը տէվլէթլէր միհանէսինտէ.քի իթթիֆաքը էֆքարտ հէր վագթտան զիեատէ պէր.քէմալ տրը։ Ֆիլվագը շատ սօն վագթթարտա Ֆրանսանընն Էվրօպա իթթիֆաղընտան այրըլմագ արզուսունտէ օլտուղու չայի օրմուշ իսէ տէ, պունուն տաղբ եօղ տուր։ Ֆրանսա, կէրէ.ք տիրլօմատիճէ օլտուն վէ կէրէ.ք սայիրէճէ օլտուն, Պապը Ալիյի իսկատթ խոլճի թէտտաղիրի միւսթագպէլէ.յի իթթիխաղ իթմէ.քլի.քտէ քէնտիսի էօն տատաղ օրմագլըղտա մէ.յեալ օրմանբզ, տիկէրլէրինին էօն տատաղ օրմալարընա պէ.քլէմէ.քտէ տիր։

—Պէրլինտէն Մօրնինկ Բոսթ զաղէթասընա չէ.քիլէն պիր թէլէկրաֆնամէէ նազարէն, տէվլէթի Ալիեէ իլէ Եունանիստան պէ.նինտէ պիր մուհարէպէ վուգտ.ինտէ, Ամոթրիա-նէն Եէնի-բազարը իսթիրա իթմէսինէ պէ.քլէնիրմէ.քտէ իմիշ։

—Դարատաղլըար հալէտ սիրտ.լանմագտա տրրլար։ Հէման պիլ-ճիւմիէ նահիեէլէր տաքէրլէրինի եէօնտէմիւէտ տու. Դաշ Բէյ.ի, Նիեկուղ, Պիէս Բավիչի, Բիվա վէ Տրօպնիագ թապուրլարը, Արնավուտլուգ հուտուտանտա Բօ-կօրիչա խաթթը.ը իսթիրա էյլէմիշ.էր տիր։ Իշպու տաքիրին քիլլի-եէթլի թօրարը տտ վար տրը։ Պու մէվզբեէ եիկիրմիտէն աշաղը թօր գ.ենուրմտեատագ տրը։ Բօակօրիչատան Վէյեէ Պրտօեա կիտիլ-տիկինտէ, տտաքիրի մէղքիրէնին տէօրթ թապուրտան միւրէ.քէպ օլան իհթիեամէ.ընտա թէտտաֆ օրտնուեօր։

—Վիէննատան Սթանտարտ զաղէթասընա կէօնտերիլէն պիր գբիտա թէլէկրաֆտա ինանմագ իգթիրա.ատեր իսէ, Գարատաղ թարաֆընտան եէնիտէն միշքիլտթ զուհուր էյլէմիշ տիր։ Բրէնս Նիդ օլա, Բուսնուֆուզունտա կիւվէնէրէ.ք, պու կիւն քէնտիսինէ գ.ենկրէ թարաֆընտան թախսիս օլունան տրաղի իլէ թէվսիի միլքի թաղեպ վէ խատտտա, վէ պու խատտտասընը, իքի սէնէտէն զիեատէ միւտտէթտէն պէրու տտաքիրինի սիրահ տրթընտտ թութմագ հագդընտտ քէնտիսինէ թահմիլ օլունան մէճպուրիեէթէ պէնտ խաեօր։ Պու եիւզտէն իսթիեար օլունան ֆէվզէլատտ մէտտրիթ, տահիլը մնդիեէ.յի հաղբրէսինէ նեղարէն, ճանիպը Պապը Ալիտէն թէսվիեէ օլունամսեատճաղընտան, Օսմանը տիրլօմատիլրընտէն տօպտեը վուգտ պաւան մէտտրիթի գարատմագ.ը չին, եէնիտէն թաղմինատ մագամընտտ արաղի իսթէեօր։

—Ճգօրտտան իշար օլունտուզունտա կէօրէ, Բիզտ բաշտ օգոստոս (տլաֆ.) 18 տէ Լօյտ գումրանեատը վաբօրուլլա Մէտուսեատ փոբ օ.լուպ, եէվմի մէղքիրատ Սէլիմիեէ ֆբբդ տմթէյնի իլէ տէ, Հէնրի–Մարթինի թիւֆէնկլէրիյէ միսէլլահ օվմագ իւղրէ։ 2.000 նէֆէր նիզամ տտաքէրի գարատա չբդմբշ տրը։ Եինէ օլ կիւնիւ Ճգօրտա իլէ Մէտտուտ արտաբնտտ իշլէեէն Ավոթրիա բոսթասը իւղերինէ Արնավուտլար հիճում իտիպ, եաղմատա վիրմիշլեր տիր։

—Դարիպա Արնավուտ հէ.յեէթի իթթիհատտիեէսի, Պապը Ալինին Գարատաղ հուտուտու մէսէղէտինի ճիտտէն հաղ.ու թէսվիտէ իթմէ.քլիկէ գարար վիրմիշ օլտուղունտա թէէմին օլտուղունտան պէրի տիր, հֆ.քեարճա բէ.ք տտաղբմբշ տրը։ Ճեօղէ.քի, Իսլամվէ Խրիսթիանլար, թէրք օլունճագ արաղի հագդրնտտ իթթիֆագ իտէմէեօրլար։ Ղումատեեէ տայիր Ճգօրտտան Վիէննանրն Դօրէսբօնտտես Բոլիթիգ զաղէթասընտ պէր վէճհի տթի եաղբմբշ տրը։

«Միրտիթլէրին բրէնսի Պիպ Տօտտ, քէնտիսինէ հէմէ.ֆբեար օլան Զէմ վատիսի եէրլի դասլիէսի Հօթթիլեր իլէ միշարէ.քէթ իթմիշտիր։ Կէնճ բրէնսին շու հարէ.քէթինէ, օրտուկեահտտ պուլունան տիկէր պլիճիմէ դատթօլի.ք գասլիէլէրին մուրտախտտարը տտախ պիլիթթիֆագ իշթիրա.ք իթմիշլեր տիր։

«Պունտար քետֆիֆէթէն, միճէբրբէտ պիր մահէլլ թէր.ք իթմէ.ք լազբմ օլտուղու հալտէ, Թուրլի եէրինէ, Տուլչինօնուն թէր.ք իտիլմէսինի աշի.քեարէն պէհան իտիեօրլար։ Տուլչինօ էհալիսինտէն օնտտ սէ.քիլ բաեը Միսլիման օլուպ, պունտարը տհվալի գաթթօլի.քլերճէ բէ.ք բաճի տէ.յիլ տիր։ Ֆագաթ Միսլիմանդար տտախ, Դաթթօլի.ք վաթանտաշլարը հագդրնտտ այնի գարատաշլարդ տտայրտտունու հիտտ իթմէ.քտէ տիրլեր։ Հատտ պէ.յ, Եուսաֆ Սագոլի վէ տայիր Արնավուտ լուէնտտ վէ միլթէպէրանը, հէր հալտէ պիր եէր թէր.ք իթմէ.ք լազմ օլտուղու թագտիրտէ, Զէմին թէր.ք իտիրմէսինի իսթէմէ.քտէ տիր.էր։

«Պապը Ալի. տէեօրբը գ[illegible] կեատ.ըրարտան միբէթթէպ օլան Հօթթի մէճլիսինի թէղիմ իթմէ.քլէ, Ալլահէն միբարտ օլտուն, ֆագաթ Տուլչինօ Միսլիմանլարընը ատտա ֆէ.ատտ իթմէ.ք իսթէմէեօրլար։ Իրքի թարաֆ տտախ, թէէկրաֆ թարիղլէրէ Իսթամպօլա արզուհալար կէօնտերիպ, քէնտիրէրինի Գարատաղլըարընն հիւքմիւ ալթընտ գ.ոյմագ կիտլի պիր մէղէլէթ վէ ատիմ պէտտպսթթիզդատտ գ.ուրթարմագ չարթը.էր, հիւքիմէթին միբատաընտ միւթատատթ իսթէճ.քէրինի պէհան էյլէմիշէր տիր։»

ԴԱՐԱՏԱՂ ՄԷՍԷԼԷՍԻ

Գարատաղ մէսէլէ.յի հուտուտեէսինէ տայիր, սիւֆէրայի տիւէլի մուազզամա թարաֆընտան Պապը Ալիեէ իթտա օլունան սօն նօթտատա ճէվտպէն, խարիճիեէ նազբրը Ասլիտին բաշտ հագդրէթլէրինին իթտա պուեատրատրպրը ճէվտպտնտմէնին խիրատտտ մուգատտէմա եազբմբշ իտի. պու տէֆտ մէղքիր ճէվտպ-նտմէնին դաղէթարտտա կէօրիւէն սուրէթի բէտմիեէսինին թէրճէմէսի տիր.էր։

«Գարատաղ մէսէլէսինէ տայիր յուլիս 15 թարիխի Պապը Ալի թարաֆընտան տիւէլի մուազզամա սիֆէրասընտ իթտա օլունան նօթտատն ճէվտպը օրմագ իւղրէ, Ամանեա, վէ Ավոթրիա, վէ Մտճարիստան, վէ Բաւսիա, վէ Ինկիլթէրրա, վէ Ֆրանսա տէվլէթլէրինին սիֆէրասը հագարտթընն ֆիյ օգոստ. 15 թարիխիյէ, Պապը Ալիեէ իթտա պուեուրատրպրը միւշքիրէ.ք նօթտայը, Սալթանատը սէնիյէնին խարիճիյէ նազբրը սբֆատթ.էյտ տիպ իթտիկինի մուհարբերի իմզտ պէհան, վէ պու վէսիլէ իլէ քէսպի ֆատր վէ մատտ իլէր։

«Մէսէլէ.յի մէղզուրէնին խօշնուտ օլունճագ պիր հալտէ սիրտթը թէսվիեէսինի խաթիհատ իթմէ.ք, վէ տիւէլի մուազզամանընը պու պատէ օլան մէթալիպէրինին հուտուտինէ իշթիրագ էյլէմէ.ք տպզուսինէ պիր պէնրհանը պէնի օրմագ իւղրէ, Պապը Ալի, Տուլչինօնուն Գարատտաղա թէր.քինէ էտտէն մուվաֆֆագ.ատ էյլէր. անճագ Բօակօրիչա ճիհէթինտէն Ճգօրտա կէօրունէ դատտար օլաճագ խատթը հուտուտ, Պէրլին մուահէտէսինտէ կէօսթէրիկէն նուզաթը ատաղիյէ թատպիդէն, թահտտա օրունմագ իւղրէ, Պապը Ալի, պու խուսուտտա իգթիղատ իտէն մուգավէլէնտմէ.յի ատտ վէ թատթիյէ հագդը տրը։

«Հիւքիմէթի Սէնիյէ մահսուլտար պիր արաղինին մէրքէզի օլան Տուլչինօեու թէր.ք իլէ, էհէմմիեէթլի պիր ֆէտտաքեարլըզը իսթիեար իթմէսի, մունազատատը ճէտտտ վէ միւսթագպէլէ.յի պէրթարաֆ իմմէ.ք արզուսունտա միւպթէնի օլտուզունտան, քէնտիսինէ թահմիլ իմտիկի պու ֆէտտաքեարլըզ, օլ գատտը կէօզինտտ տէ.յիլ տիր։

«Իշպու արաղի թէր.քի մատտէսինտէ, եէնէ պիր կէօտտ միւնազատտ վէ միւնազաշտ վէ միւշքիլատթը ճէտտտ զուհուր իթմէմէ.ք իշին, միւթէրէ.ք նօթտատտ թատեին օլունուպ, քիֆատեէթսիզլիկի տէր.քեար օլան եիկիրմի պիր կիւնլի.ք մէօհտին պիր թատպ պիր դաչ հաֆթա տտահ թէմմտտի, լիզումի հագբդի թահթընտտ տրը։

«Պունունլա պէրատպէր, Պապը Ալի Տուլչինօնուն թէր.քինէ մուվաֆֆագատ իթմէսիյլէ պէրատպէր, հէր շէ.յտէն էվվէլ.քէնտի հուդուդը հիւքմրանիսինի մուհաֆազա, վէ պու ճիհէթլէ միւտտախէլէ.յի էճնէպիյէ թատտավվուրատընը միւտտաֆատ իթմէ.ք մէճպուրիեէթի մունթազատընտտ օլտուզունու տտախ վազը իմզտ պէեան էյլէր։

«Պու հալտէ, էկէր տիւէլի մուազզամա խիտտիֆ մէէմուլ օլարագ, պալէտտտ մուհարբէր թէ.քլիֆատը գ.ատտալ իթմէեիպ տէ, Դարատտաղա մուտտէնէթ.քեատտտ պիր թէտտիրտտ պուլունմագ, վէ Տուլչինօեու ճէտրէն զատտ իթմէ.ք զրմնընտտ պտղը թէտտատպիր իթթիխաղը լիզտ մի զանընընտտ պուլունտուրար իտ, հիւքիմէթի Սէնիյէ հէր նէ տուրէթլէ օլտը խէ տտախ, քէնտի բիզտատընը խիտտիֆընտտ իթթիխաղ օլունան պու թէտտատպիրէ միւշարէ.քէթ իթմէմէ.ք մէճպուրիեէթինտէ օլտուզունու պէհան իտէր, վէ մէրատտիմ իհթիրամքնարիեէ մուհարբերի իմզտ իճթիրա էյլէր։

Իմզտ
Տէվլէթի Ալիեէ
Խարիճիեէ նազբրը
ԱՊԻՏԻՆ

ԵՈՒՆԱՆ ՄԷՍԷԼԷՍԻ

Եունան մէսէլէսի հագդընտտ տէվլէթլէրին Պապը Ալիեէ միրտիք.էրի ճէվտպ նօթտատընն տտը թէր.ճէմէսի տիր.

Իսթամպօլ, 25 օգոստ. 1880

Ամիտէ իմզտ սահիպլերինին հիւքմէթի մնթզուտատրը, թատահիի հուտուտը Եունանիեէ հագդընտտ Պէրլին զօնֆէրանսընն գարարընը թէպլիղ իմմէ.ք իւղրէ, չբդան յուլիս 15 թարիխիյէ միրտիքէրի միշքէրէ.ք նօթտատտ ճէվտպէն, մնտը մէղզուրուն 26 թարիխիյէ ճանիպը Պապը Ալիտէն մէրիլէն ճէվտպտնտմէ.յի թատգբդ վէ թէտգիդ իմմիշէր տիր։

Պապը Ալի, մէղքիր ճէվտպտնտմէտ, զի.քր օլունան զօնֆէրանսընն գարարլարընտ քէնտի իթթիրազտթընը պէհան իթտա.քտէն սոնրտ, հուտտտ խաթթընն թատեիսի գամիսի, վէ պու մէսէլէեէ այտտ օլան իրինճի տէրէճէտէ.քի նօգթտարը վէ թէէֆերրիսատը ատիրէնին թէտվիեէսի խուսուստտան միզտ.

թէսվիեէսինի խաթիհատ իթմէ.ք, վէ տիւէլի մուազզամանընը պու պատէ օլան մէթալիպէրինին հուտուտինէ իշթիրագ էյլէմէ.ք տպզուսինէ պիր պէնրհանը պէնի օրմագ իւղրէ, Պապը Ալի, Տուլչինօնուն Գարատտաղա թէր.քինէ էտտէն մուվաֆֆագատ էյլէր. անճագ Բօակօրիչա ճիհէթինտէն Ճգօրտա կէօրունէ դատտար օլաճագ խատթը հուտուտ, Պէրլին մուահէտէսինտէ կէօսթէրիկէն նուզաթը ատաղիյէ թատպիդէն, թահտտա օրունմագ իւղրէ, Պապը Ալի, պու խուսուստտա իգթիղատ իտէն մուգավէլէնտմէ.յի ատտ վէ թատթիյէ հագդը տրը։

«Հիւքիմէթի Սէնիյէ մահսուլտար պիր արաղինին մէրքէզի օլան Տուլչինօեու թէր.ք իլէ, էհէմմիեէթլի պիր ֆէտտաքեարլըզը իսթիեար իթմէսի, մունազատատը ճէտտտ վէ միւսթագպէլէ.յի պէրթարաֆ իմմէ.ք արզուսունտա միւպթէնի օլտուզունտան, քէնտիսինէ թահմիլ իմտիկի պու ֆէտտաքեարլըզ, օլ գատտը կէօզինտտ տէ.յիլ տիր։

«Իշպու արաղի թէր.քի մատտէսինտէ, եէնէ պիր կէօտտ միւնազատտ վէ միւնազաշտ վէ միւշքիլատթը ճէտտտ զուհուր իթմէմէ.ք իշին, միւթէրէ.ք նօթտատտ թատեին օլունուպ, քիֆատեէթսիզլիկի տէր.քեար օլան եիկիրմի պիր կիւնլի.ք մէօհտին պիր թատպ պիր դաչ հաֆթա տտահ թէմմտտի, լիզումի հագբդի թահթընտտ տրը։

«Պունունլա պէրատպէր, Պապը Ալի Տուլչինօնուն թէր.քինէ մուվաֆֆագատ իթմէ.յի թահգբդ վէ թէտգիդ իմմիշէր տիր։

Պապը Ալի, մէղքիր ճէվտպտնտմէտ, զի.քր օլունան զօնֆէրանսընն գարարլարընտ քէնտի իթթիրազտթընը պէհան իթտա.քտէն սոնրտ, հուտտտ խաթթընն թատեիսի գամիսի, վէ պու մէսէլէեէ այտտ օլան իրինճի տէրէճէտէ.քի նօգթտարը վէ թէէֆերրիսատը ատիրէնին թէտվիեէսի խուսուստտան միզտ.

քէրատա կիրիշիմէսի իշին, տիւէլի միթէվասըթա թարաֆընտան Տէրիսատէթ սէֆիրլերինէ մէէզունեյէթ իթտասը հագդընտտ պէեանը արզու էյլէմիշ տիր։

Սահիպ իւլ իմզտար, հիւքիմէթի մնթզուտարընտան տտրզ լարը էմր մուճիպինճէ, քէմտի իֆթիխար իլէ Ապիտին բաշտ հագդրէթլէրինէ պիրտիրիրլեր քի, Պէրլին գօնֆէրանսընն գարարը արիզ ու ամիգ միւզաքէրատտան, վէ հիւքիմէթը Օսմանիեէ իլէ Եունանիեէ թարաֆընտան տրտ տրտտ թէ.քլիֆ օլունան միւխթէլիֆ խարիթարտրն միւտէդգիգանէ թէֆիթիշ վէ թահ. գբգընտտան սօնրտ իթթիխաղ իտիմիշ ղրտուզունտան, տիւէլի միթէ. վասըթա, պու պատէ եէնիտէն միւպահատտա պաշանընըմասընտ մուվաֆֆագատ իտէմէզլեր, վէ թատտտիգ էյլէմէլի ֆիրլ. էրի գօնֆէրանսընն գարարընը ատիրէ.ք, Պապը Ալիեէ եէնիտէն թատվիեէ էյլէրլեր։

Պու հալտէ, Ալմանիա, Ավոթրիա–Մաճարիստան, Ֆրանսա, Ինկիլթէրրա, Իթալիա վէ Բուսիա հիւքիմէթլերի, խաթթը հուտտտ հագդընտտ հիշ պիր միւսահատտ գատտալ իթմէ.քլիկէ տտահիպ իւլ իմզտ զատրա մէէզունիեէթ իթտ իտէ.յիպ, եաղընը, գ.ենֆէրանսընն գարարընտան պուլունան արաղինին հիւքիմատթը Օսմանիեէ թարաֆընտան թատիլիեէսի վէ տարաղիյի մէղքիրէնին հիւքիմէթի Եունանիեէ թէսվիտինին պիր սուրէթի հատէնէ.տ իճրատտ իշին, ճանիպը Պապը Ալիտէն քէնտիլերինէ վուգտ պուլճագ հէր կիւնտ թէ.քլիֆի միզաքէրէ իթմէ.ք իւղրէ մէէզունյէթի վէրիրլեր։

Սահիպ իւլ իմզտար պու վէսիլէտէն պիլ իթթիֆատ, իհթիրամթը ֆայիզ տարրընը թէճատտ էյլէրէր։

ԱԶԳԱՅԻՆ

Փարիզ 24 Օգոստ. 1880

. . . Խմբագիր,

Գերապատիւ Խորէն Սրբազանը Փարիզ ժամանելէն 'ի վեր, միայն Հայաստանի տուիլոյ կենսական խնդրովը չզբաղեցաւ, թէև այս խղճալի հայրենակցաց վրայ Գաղղիոյ ազգին և Դարպիոյ կառավարութեան խորին և բարեգութ ուշադրութիւնն և դարմը գրաւելու համար՝ բազմագիսի և զժուարին աշխատութիւնք յանձն առաւ՝ ներքին գործոց, արտաքին գործոց, հասարակաց կրթութեան, արդարադատութեան պաշտօնեից, նաև մեծատուն Կամպէթթայի, Վիրմոտ–Հիւկոյի, Լաֆ լը Կուտոի, Ռընանի նման աւագ օրեաց այցելութիւններ տալով, իւր հարազատ վսեմամիտ Դաւիթն Ա. իշխանին հետ։

Նորին սրբազնութիւնը նաև կատարեց Հայ դաղթականութեան կարեւոր մէկ քանի արարողութիւններ ըստ իւր Առաքելական կոչման Ա. յոպէս մեր Ս. Զատկին օրը՝ Ամենի–տ'նյօ Լուսնեան ազարանին մէջ, հայազգի և օտարազգի խուռն բազմութեան մէջ առջև. մեր սիրելի հայրենակից բարեկամ Արբաճեան Պօղոս էֆէնտիին նորածին աղջկան մկրտութեան հանդէսը կատարեց եպիսկոպոսական հագուստով և խոստ վառաւոր եղանակաւ։

Քանի մը ամիս եաև ուրիշ պատուաւոր Հայ վաճառականի մը նշանաւակի հանդէսը կատարեց։

Հուսկ յետոյ, երկու անգամ (որոց մին եղաւ մեր Վարդավառին մեռելոց օրը) Բէռ–լաշէզի Հայակաղ գերեզմանատան մէջ՝ Հայոց շիրիմներուն վրայ, ինչպէս են Պարեան վաղամեռիկ Յակոբ պէյի, լուսաքէրաթա կերիչիմէսի իշին, տիւէլի միթէվասըթա թարաֆընտան Տէրիսատէթ սէֆիրլերինէ մէէզունեյէթ իթտասը հագդընտտ պէեանը արզու էյլէմիշ տիր։

Սահիպ իւլ իմզտար, հիւքիմէթի մնթզուտարընտան տտրզ լարը էմր մուճիպինճէ, քէմտի իֆթիխար իլէ Ապիտին բաշտ հագդրէթլէրինէ պիրտիրիրլեր քի, Պէրլին գօնֆէրանսընն գարարը արիզ ու ամիգ միւզաքէրատտան, վէ հիւքիմէթը Օսմանիեէ իլէ Եունանիեէ թարաֆընտան տրտ տրտտ թէ.քլիֆ օլունան միւխթէլիֆ խարիթարտրն միւտէդգիգանէ թէֆիթիշ վէ թահ. գբգընտտան սօնրտ իթթիխաղ իտիմիշ ղրտուզունտան, տիւէլի միթէ. վասըթա, պու պատէ եէնիտէն միւպահատտա պաշանընըմասընտ մուվաֆֆագատ իտէմէզլեր, վէ թատտտիգ էյլէմէլի ֆիրլ. էրի գօնֆէրանսընն գարարընը ատիրէ.ք, Պապը Ալիեէ եէնիտէն թատվիեէ էյլէրլեր։

Պու հալտէ, Ալմանիա, Ավոթրիա–Մաճարիստան, Ֆրանսա, Ինկիլթէրրա, Իթալիա վէ Բուսիա հիւքիմէթլերի, խաթթը հուտտտ հագդընտտ հիշ պիր միւսահատտ գատտալ իթմէ.քլիկէ տտահիպ իւլ իմզտ զատրա մէէզունիեէթ իթտ իտէ.յիպ, եաղընը, գ.ենֆէրանսընն գարարընտան պուլունան արաղինին հիւքիմատթը Օսմանիեէ թարաֆընտան թատիլիեէսի վէ տարաղիյի մէղքիրէնին հիւքիմէթի Եունանիեէ թէսվիտինին պիր սուրէթի հատէնէ.տ իճրատտ իշին, ճանիպը Պապը Ալիտէն քէնտիլերինէ վուգտ պուլճագ հէր կիւնտ թէ.քլիֆի միզաքէրէ իթմէ.ք իւղրէ մէէզունյէթի վէրիրլեր։

Սահիպ իւլ իմզտար պու վէսիլէտէն պիլ իթթիֆատ, իհթիրամթը ֆայիզ տարրընը թէճատտ էյլէրէր։

Գերապատիւ Խորէն Սրբազանը Փարիզ ժամանելէն 'ի վեր, միայն Հայաստանի տուիլոյ կենսական խնդրովը չզբաղեցաւ, թէև այս խղճալի հայրենակցաց վրայ Գաղղիոյ ազգին և Դարպիոյ կառավարութեան խորին և բարեգութ ուշադրութիւնն և դարմը գրաւելու համար՝ բազմագիսի և զժուարին աշխատութիւնք յանձն առաւ՝ ներքին գործոց, արտաքին գործոց, հասարակաց կրթութեան, արդարադատութեան պաշտօնեից, նաև մեծատուն Կամպէթթայի, Վիրմոտ–Հիւկոյի, Լաֆ լը Կուտոի, Ռընանի նման աւագ օրեաց այցելութիւններ տալով, իւր հարազատ վսեմամիտ Դաւիթն Ա. իշխանին հետ։

Նորին սրբազնութիւնը նաև կատարեց Հայ դաղթականութեան կարեւոր մէկ քանի արարողութիւններ ըստ իւր Առաքելական կոչման Ա. յոպէս մեր Ս. Զատկին օրը՝ Ամենի–տ'նյօ Լուսնեան ազարանին մէջ, հայազգի և օտարազգի խուռն բազմութեան մէջ առջև. մեր սիրելի հայրենակից բարեկամ Արբաճեան Պօղոս էֆէնտիին նորածին աղջկան մկրտութեան հանդէսը կատարեց եպիսկոպոսական հագուստով և խոստ վառաւոր եղանակաւ։

Քանի մը ամիս եաև ուրիշ պատուաւոր Հայ վաճառականի մը նշանաւակի հանդէսը կատարեց։

Հուսկ յետոյ, երկու անգամ (որոց մին եղաւ մեր Վարդավառին մեռելոց օրը) Բէռ–լաշէզի Հայակաղ գերեզմանատան մէջ՝ Հայոց շիրիմներուն վրայ, ինչպէս են Պարեան վաղամեռիկ Յակոբ պէյի, լուսա-

հոգի և բազմարդիւն Թէոդորեան Սարգիս վարդապետի, Պատմաճեան Գառնիկ էֆէնտիի, Մ. Մանանեանի և նշանաւոր ու ազգասէր Տէտէեան գերդաստանի մօր՝ տիկին Մարիամի և Տէտէեան Յակոբ էֆէնտիի զաւակներ՝ կոմսուհի Բիլպահ-Ռիսքնվարդ տիկնոջ, հոգեհանգստեան մաղթանքներ բրաւ։ Սոյն տխուր և Ազգային հանդէսներուն ներկայ էին ի միջի այլոց ազգայնոց, ռուսերէնակ երևելի Հայ պաշտօնական ժէնէռալ Եղեանց և Պ. Արզար Յովհաննէսեանց անուանի և ուսումնական խմբագրապետը Փորձ լրագրոյ։ Ինչպէս նաև փարիզեցակ Յակոբ էֆէնտի Տէտէեան Նշանաւոր սեղանաւորը և իւր ազնուափայլ ամուսինը՝ Հայադէտ և հայասէր տիկին Անժէլը որ ծնեալ է կոմսուհի Բիլպահ-Ռիսքնվարդ և այլ հայազգիք մեզ հետ։

Ճարտարագէտ և ազգին նշանաւոր զաւակներէն միոյն՝ կուզեմ բսել Պոլեան Յակոբ պէյին շիրմին վրայ՝ զոր կը ծածկէ պարզ տապանաքար մը, հանդուցեալին անմոռանալի անունը և մահուան թուականը (1875) կրելով, Նորին սրբազնութիւնը ծունկի վրայ եկած դառն և առատ արտասուք թափեց՝ չէ թէ միայն ծաղկահատ երիտասարդին կորուստը սղրալով, այլ մանաւանդ ազգին դժբաղդութիւնը՝ այսպիսի հազուադիւտ և մեծահանճար զաւակ մը տարաժամ ու պանդխտութեան մէջ կորսնցնելուն վրայ։ Եւ տխուր գերեզմանը համբուրելով հառաջանօք հեծեց. «Այստեղ պիտի դանէի զբեղ, ո՛վ իմ սիրելի բարեկամս . . . գերեզմա՞ն պիտի համբուրեի, մինչ ես վարժած էի և կարօտ համբուրել քու հանճարափայլ ճակատդ . . . ո՛վ Յակոբ պէյ, հանգչէ՛ յաւիտենականութեան մէջ, դո՛ւ՝ որուն աշխարհս չ՚յարգը ճանչցաւ և ոչ սիրաը, մեծդ ազգասէր, գիտեմ որ դուն պանդխտութեան մէջ երկնաշող աչքերդ փակած ժամանակդ՝ Սկիպիոնի պէս չդոչեցիր։ «Ապերա՛խտ հայրենիք չի պիտի ունենաս իմ ոսկորներս, նոցա՝ արժանի չես։» Ապագայն քուկդ է, նորա՝ մէջ պիտի ապրիս՝ քու հանճարոյդ հրաշակերտներուն հետ։ Վաղորդի աղիքները՝ որ կը թանան քու ձեռագիրս հոյակապ և երկնամբերձ արքայական ապարանքներուդ դարշապարները, պիտի հծծեն միշտ քու անունդ և սրվեցնեն զայն ապագայ սերունդներուն, ի հիացումն և ի ցաւ, որ հանճարոյդ ապրեցուն վրայ այսպէս տարաժամ մահուան մարախուղը տարածուեցաւ և այսպէս ծառաբութեան մէջ։ Մնա՛ս բարեաւ Յակոբ պէյ, քու անունդ Հայոց սրտին մէջ հանճարոյ, ազգասիրութեան, անձնուիրութեան և սիրոյ նշանաբանը պիտի ըլլայ։»

Տխուր հանդիսականք գերապատիւ սրբազանին հետ ձայնակցեցան, երբ նա յատին կանգնեալ բարեմաղթութիւններ ըրաւ վասն երկարութեան կենաց վսեմափայլ Սարգիս պէյի Պոլեան արքունի ճարտարապետին և մեծ ճարտարագէտին որ Արևելքի և Եւրոպիոյ մէջ Հայ անուան պարծանքն է և պատիւ այն Պոլեան ազգօգուտ գերդաստանին, որոյ մէջ կը փայլի իւր հանրածանօթ բարեպաշտութեամբ վսեմափայլ Անտոն պէյ Պոլեան՝ կատարեալ տիպար մեծահաւատ և ազգային բարերար Կարապետ ամիրային Պոլեան։

Մեծ յուզմամբ և հիացմամբ տեսանք նաև Պատմաճեան Գառնիկ ճարտարարուեստ երիտասարդին գերեզմանը՝ զոր խնամօք կ՚պահպանէ և կը զարդարէ անխոնջ և անդադար իւր հայասէր նշանածք օրիորդ Մառկարիթ Փալ, որ նաև կը հոկէ Սարգիս վարդապետի հանգուստ շիրմին վրայ։

Այս ազգային արարողութեան ատեն շատ մը Գաղղիացիք ներկայ էին և մեծ ուշադրութեամբ կը դիտէին։ Յանիժամ գերապատիւ Խորէն սրբազան դովելի մարդասիրութեամբ ազօթքներ կարդաց հանգոյն Գաղղիացի գերեզմանաց վրայ։ և հոն ներկայ եղող Գաղղիացիք այնքան գոհ եղան որ ազնիւ երիտասարդ մը, պերճախօս և ազդու ու որտաշարժ բանախօսութեամբ մը շնորհակալ եղաւ Նորին սրբազնութեանը և գովեց անոր ազատամիտ քրիստոնէութիւնը ու յաւելցուց. «Լցէ՛ թէ մեր կղերն ալ օր մը Արևելքի մէջ այսպիսի քրիստոնէավայել ազատամտութեամբ օրհնէին այն տեղի քրիստոնէից գերեզմանները։»

Փարիզու Հայ դաղթականութիւնը նաև շատ կը փափաքէր ներկայ դանուիլ սուրբ անմահ պատարագի, դժբաղդաբար Սարգիս վարդապետի մահուանէ ի վեր վաղեմի Հայ մատաղ բարբ ազգասերները և անօթները Պոլիս ազգային պատրիարքարանը զրկուած ըլլալուն Նորին սրբազնութեան ցաւ ի սիրտ անհնար եղաւ՝ մեզ այս հոգևոր մխիթարութիւնը հայթայթելու, ուրիշ զուրկ եմք երկար տարիներէ ի վեր։

Յուսալով որ այս հակիրճ տեղեկութիւնք Հայ հասարակութեան հաճելի կըլլան, կը խնդրեմ անձկանօք որ բարեհաճիք այս նամակս հրատարակել Ձեր պատուական և ազդօգուտ օրագրին մէջ։

Մնամ

կանխիկ շնորհակալութեամբ

անձնուէր Ձեր

Յ. Թէոյոխեան

ՊԱԼԸԲԷՍԻՐՏԷՆ ՄԷԲԹՈՒՊ

1880 օգոստ. 13, Պալը քէսիր

Պունտան պիր սէնէ մուգատէմ մահէլլիմիզ էրքէք վէ գըզ մէքթէպլերինին իսլահը հալերի իլէ թէգատիւմի, վէ միլլէթիմիզին թէնվիրի ճիհէթլերինէ կէրէք մատի վէ մանէվի սարֆը մէսայի մադասաը.լա, 21 կէնճ զէվմատան միւրէքքէպ Հայկեան նամբ.լա պիր ընկերութիւն թէշքիլ օլունմուշ իսի. վէ պու ընկերութիւն, շու մադսէտինէ ալթը եէտի այ գատար տէվամա Կիրակիօրեայ լսարան քիւշարանա վէ սայիր խուսուսատա թէշէպպուս իթմիշ իսի. ֆագաթ, բէֆիգլերիմիզ շու նիհէյթին տէվամբնա թէոամիւհ վէ թէքնասիւրէ պուլունտուգլարընտան, պիր միւտէթտէն պէրու թէէխիրատ գալմըշ, վէ տէվամ իթմէլէրինէ վագը օլան թէշվիգաթլար տախի թէէսիր իթմէտիկինտէն, ռճիգլերի վէ ռճիգլերի միսիլլու շու մադսէտին տէվամնա խահիշկէր պուլունան Տիգրան էֆէնտի Շահպէնտէրեան իլէ պէրապէր քէյֆիեէթ առաջնորդ Գէր. Տիմոթէոս սրբազան հայրապարզ օլունաու, վէ միւսմիլէյհին թէշվիգի իլէ միլլէթիմիզ միւթէպերանընտան 21 խահիշքեար զէվամի, մէգքիւր ընկերութիւնա աղա ինթիխապ վէ նասպ օլունտուլար.

պունլարտան տախի խսիդերի զիյրատէ միւնասէրիճ զաթլար Գարծ. Ժողմա աղա թայեին օրունտուլար.

Կոզմա էֆէնտի Սիրականեան
Յարութիւն » Աղարեան
Մելքոն » Քիւրքճեան
Կարապետ » Խոզիկեան
Մելքոն » Վարդեվանեան
Կարապետ » Ալիքսանեան
Տիգրան » Շահպէնտէրեան.

Պունկար էվվել էմտատ մէքթէպլերին խտարէլէրինի թահթը նոզարա ալարագ իճապքնը իճրաեէ վաղ իթտիլէր վէ իթմէքտէ տիրլեր. չիւնքի, մէքթէպլերիմիզին խտարէսի քիլիսէ իրատարընընն հասբրթնտան դայրըմագտա խսէ տէ, ատէմի քիֆտեէթինտէն նաչի հէր պար խտարէսինէ միւշքիլաթ վէ պա խուսուս սէնէ պէ սէնէ տախի ատչէգ կէօսթէրիր խսի. պու հալէ մէտար օրմագ իւզրէ, մէքթէպլերէ տէվամ իթմէքտէ պուլունան 200 գատար թալէպէկեան վէլիլերինտէն իքի պընրքա սիւնդասէմ դբլընարագ, հաֆթատա 20 բարաբ վէ 1 դշ ալընմագտա տբր. պու դայիսէ պուրաճա կէօրիւրմէմիշ օլտուգունտան, բէք միւշքիլաթլա թէշպպուս խսիլէպկիմիշ տիր, վէ պունլարտան պաշդա մէքթէպլերճէ իճապ խսէն թէպէտաիւլաթը իճրա իթմէքտէ, վէ մադսէալերինին հուսուլի իչին կէօնա կէօն մէնֆաաթը ճալիպ խուսուսաթը թէղէքիր էլլէմէքտէ տիրլեր։ Ունութմաեալրմ շուրասընը տախի պիլտիրմէեէ քի, հէր նէ գատար թալէպէկեան վէլիլերինտէն հաֆթա պէ հաֆթա 20 բարա վէ 1 դշ ալմագտա խսէ տէ, ընկերութիւնուն թէքմիլ ազալարընտան քիմիսի պիրեր սիմ մէճիտիյէ, վէ քիմիսի տախի պիրեր չէյրէք մէճիտիյէ բէշինէն վիրմէքտէ տիրլեր. տօղրուսու պունլարընը պու ահվալի չայեանը թահսին տիր։

Էրքէք մէքթէպիմիզէ տիրայէթլի պիր խօճանընը լիւզումու կէօրիլտիւկինտէն, պու տէֆա զաղէթանէզ վասբթասը.լա շու ամիտէքի լիսանընն տէրճինէ հիմմէթ պուլուրմալարը միւթէմէննա աբը։

«Պալը.քէսիր Հայկեան մէքթէպինէ հայճա վէ թիւրքճէ լիսանլարընա աշնա պիր խօճա խոթէնիլտիկինտէն, շու միւտէրրիսլիկի գապալ խտէճէք զաթէն, Վարդճը Խանընը պարշբսնտա Էրքէրճեան Պողոս աղա տիս.քրեանընտա Բարունակեան Պ. Նշանա միւրաճաաթլի իլէ, իճապ խտէճէք ճիհէթլերի մէրգումի իլէ գանուշմալարը իրան օրունտուր։»

* * *

Մէրգումանն զաթլարընն շու գայրէթ վէ շու համիյիլիթլէրի, իսլէթի ալէմ օրաճագ չաեանը մէհտ ու սէնա պիր ֆազիլէթ տիր. իշլեմ հէր եէրտա պէօյլէ, հէր քէս մէքթէպլէր քիւշաարնա էլտէն կէլտիկի մէրթէպէ չայբշմալը աբր. պիր ատէմին գալաբրամաարընը պիր չօգ ատամին գալաբրամալիտիկի միսիլլու, պիր եա պիր գաչ քիշլինին դաեբրբպ սագլաեամաբընը պիր մէքթէպի, պիր թագըմ զաթլար էլ էլէ վիրէրէք չալըշաբդլարը, վէ լաղըմ կէլէն ֆէտատքեարլըրը կէօզէ պարբդլարը թագտիրտէ, բէք կիւղել գաեբրբպ սագլաեամալիրլէր, էլվերիր քի նիյէթլերի խագա պիր խրատէթի մէմուսէ իթմէք օլուպ, վէ բէհպերլերի տախի զայրէթ վէ մուհապպէթ օլսուն։

Ն. 38 Խրատեօլ սօղ ապ
Պէօյիւքտէրէ

. . . Միւէլլիֆ,

Մալիմի ալիլերի օրատուս իւզրէ, պէնտէնիզին զաթէն Ամէրիկատա սանատաթ թահսիլ էյլէմէքտէ թէճրիպէմ օլուպ, պու ատֆա իսէ պիրի էրքէք վէ ալիկէրի գէզ իրի էվլատամ վէ ֆամիլեամ իլէ Ամէրիգատա կիտերէք, պիր միւատէթ իգամէթ իլէ. էրքէք էվլատամա հէքիմլիք վէ գէզ էվլատամա տախի էպէլիք, վէ եախսա պունլարա մանէնա պիրեր սանատաթ թահսիլ իթտիրաքտէն սոնրա, երինէ վարմանըմա տվատէթ իթմէք նիհէթինտէ պուլունտուգտաման, Ամէրիգատա էվլատարընա իլիմ վէ եախսա սանատաթ էօյրէթմէք իսթէյէն գէտէր վէ վալիտէրը իչին, սուհուլէթլի շարթլար իլէ, պիր գաչ չօճուգ տախի պէզիմ իլէ պիրլիքտէ կէօթիւրմէք էմէլիմիզտէն օրատուգունատան, պու եօլտա պիր տրգուրբը պուլունան զաթլարընն մաղիմ միւ օմագ իւզրէ, իշպու մէքթէպտամանեէշրինէ հիմմէթ իթմէնիզի ըէճա խաէրիմ։ Մէյսել Թօքհանէլեան

17/29 օգոստոս, 1880

ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

(201)

—

պունուն իսպաթընը տախի էյտէ իսէճէյիմ։ Իլավէթէն տէրիմ քի, միզէ միւմքիւնտիւզ զանն օրունան քիսթախճա ճինտեէթին ֆայիլ օլ ղշադ հէրիֆ, պիր դաթիլ տիր, վէ պէն անընը բէնէյսինտէն միճիսաբէթիյլէ գուրթարմըշամ տուր, վէ շու էնտատ պիսիլը պիր ապպաղան շիրքէթինին սէրկէրտէ պուլունմագտա տբր։

Պու լաղըրտարընը իշիտինճէ, Մ. Սարթին, մուհարէպէ թրամբէ. մինի իշիտէն պէյկիրէր կիպի, պանը գալարբրբ, չիւնքի օղ անէ էկին խաոթա պիր ֆիլբրին խասի զանն էյլէսիկի իսնատաթ, պիրտէն պիրե հագիգաթը հալ բէնկի քէսպ իթմէքտէ իսի։ Պինապէրին միսմանլէյհ միս քեալէմէեէ տէվամ տիրլե,

—Պիր գալզագան շիրքէթի սէրբէսթսի՞ մի, տէեու թէքրարլատը։

—Էվվէթ, էֆէնտիմ։

—Սէգ քէնտիսինի թանը՞ր մը։

—Էվվէթ, թանընը։

—Տիմէք տիր քի, սիզ, պիր աշ հաֆթատան պէրի տիր, սէլ ալի Բարիզէ եաղան գալզ ալանընը ֆապրիգալարընը պիրմինիզ։

Բընէ, էվվէթ մանէատընը էյմա հիսա իսիզ, մէրգումուն էսրարընա վագըֆ օրմագ իչին միւնասիպ պիր թէտպիր տուշնմէքտէ իսի։ Լաքին, գաթիէն վիրիմիշ օրան պիր գարարա գարշը գօեամնեաճաղընը անլաեարագ, տէրհալ թէսկինի էֆքեար էյլէտի, վէ միւլայիմ պիր սէտա իլէ,

—Ագիզիմ մարքի, տէտի, արթըգ իսրար իթմէմ, վէ սիզէ հիչ շէյ սօրմամ, վէ մանթրլապունուզ իւզրէ, հագդրնընզտա հուտուսուզ պիր էմնիյէթ իթտաքնան էրէրի տուրմամ։ Իմտի, պիր աղ էվվէլ, պէնիմ մուավէնէթիմէ միւհթաճ օրտուգունուզու պէեան իթմիշ իսինիզ։ Պու հալտէ, հագդընընզտա հէր նէ եարմագ լաղըմ իսէ, սէօյլէյին։ Իշթէ, քէնտիմի, վէ էն մահիր վէ ատարգ մէմուրլարընը սիզին էմրինիզէ իհտիյ խիտմէտ։ Անէր, պանա նասըլ իթտաթ իթմէքտէսէր իսէ, սիզէ տախի էօյլէ իթտաթ խտէճէք տիրլեր, վէ հէր նէյի քի եարմագ իչին քէնտիլերինէ սէօյլեր խէնիզ, պիրտ թէրբէտիւա եարտաճագ տբրլար։

—Թէքրար թէշէքքիր իսէրիմ, էֆէնտիմ։

—Տիմէք տիր քի գապալ խտիեօրսունուզ։

—Խա՛յր, գապալ իթմէեօրում, լաքին ըէճա խաէրիմ, պունու գարարլիեէթ եախսա քիսթախալը զանն իթմէյինիզ, չիւնքի պէն եարընը հարէքէթ վէ մուամէլէ իթմէլիյիմ, վէ եօյլէ իթմէյք խոթէրիմ։

—Պու հալտէ պէն տէ սիզէ թէքրար խտէպիլերիմ քի, նէ՞ իչին պանա միւրաճաաթ խտիեօրսունուզ, վէ մատամ քի քէնտիսինէ վէ անընտէմէրինէ հիչ պիր իհթիեաճընընզ պուլունմատընը թագտիրտէ, բօլիս միւտիրինէ միւրաճաաթ իթմէքլիքտէ մանէա նէ՞ տիր։ Պու հալտէ սիզին պէնտէն խոթէտիկինիզ եարարմ նէ՞տէն խոտրէթ գալընը։

—Եալընզ պիր շէյտէն, էֆէնտիմ, ֆագաթ պու շէյ տէ, պէնիմ թասավվուր էյլէտիկիմ բլանընն մուվաֆֆագըյյէթի իչին պաշընճա էլգէմ օրան մատտէ տիր։

—Սէօղիւնիւզիւ էյդահ խոնիզ։

—Պանա իքի գբլթա աֆվընդ թէղքէրէսի իթա իթմէնիզի զաթը ալինիզտէն ըէճա խաէրիմ։

—Գիմի՞ն իչին։

—Հագդարընտա թէմէնին էյլէտիկիմ շու նիյմէթի ադիմէեէ զահիրէն նալտաեընդ կէօրիւնէն իքի շախս իչին։

—Պու ատամարընն իսմի նէ՞ տիր։

—Տակօպէր իլէ Պուլթան տ՚Օր։

—Պունլարընն եարընընդ նէ՞լէր, վէ ճիւնհալարը դա՞նդրար տբր, վէ նէ՞ եօրատա մահքիմ օրմուշլար տբր։

—Զանն խաէրիմ քի, Տակօպէրին խէմթարընը օրատագճա խաֆիֆ շէյլէր տիրլեր։ Պու պիր մահիր խընընընզ տբր, վէ ատը չանը պիր հարամի տիր, լաքին միւտէթի էօմրիւնտէ գան տէօքմէմիշ տիր։ Հալ պու քի, մուգատէմ բրէնտ աբ կէմէնէնին քէօրէլերի խընզմէթ քեարլըզընը իթմիշ օրան Պուլթան տ՚Օր, չօգ աղբը պիր վաղիեէթտէ պուլունմագտա տբր։ Մէրգում, Բուլթու օրմանլարընտա, քէնտիսինի թատագիպ խէն բօլիս սիւարիլերինի էօրտիւրմիշ, վէ պրեապէն քէնտի ալէյհինտէ վէրիլմիշ օրան գաթլ ճէզասընա թատի պուլունմուշ տուր։

—Խիւրատա, պու պիր պէրալը հայտուտա իմիշ։

—Մէրգումանն շէօհրէթի, ֆիլվաղը պունտան իսլարէթ օրատուգունու, զաթը ալինիզտէն ոէթր իսէմէմ։

—Էյ սիզ պու էտէպսիզլերին աֆվընը՞ մը թալէպ խոհեօրսունուզ։

—Էվվէթ, էֆէնտիմ։

—Տիմէք տիր քի, ծնարա իհթիեաճընընզ վար տբր։

—Էվվէթ, մութլագ սուրէթտէ իհթիեաճըմ վար տբր, ծնարը օլմաեընճա պիր իշ կէօրմէք, վէ մադսէտէ վասլ օրմագ միւմքին տէյիլ տիր։ Նուանս տախի իրավէթէն պէեան խաէրիմ քի, պու ատէմիր պէնիմ սաեէմտէ, եարամագտա օրատգրբը մուզիրը թարիգի թէրք իթմիշ տիրլեր։ Պունլար պէնիմ էմրիմիս գարթարբլար։ Պէն անլէրին պագասընը

—Պու հալտէ պէն տէ սիզէ թէքրար խտէպիլերիմ քի, նէ՞ իչին պանա միւրաճաաթ խոհեօրսունուզ, վէ մատամ քի քէնտիսինէ վէ անընտէմէրինէ հիչ պիր իհթիեաճընընզ պուլունմատընը թագտիրտէ, բօլիս միւտիրինէ միւրաճաաթ իթմէքլիքտէ մանէա նէ՞ տիր։ Պու հալտէ սիզին պէնտէն խոթէտիկինիզ եարարմ նէ՞տէն խոտրէթ գալընը։

—Եալընզ պիր շէյտէն, էֆէնտիմ, ֆագաթ պու շէյ տէ, պէնիմ թասավվուր էյլէտիկիմ բլանընն մուվաֆֆագըյյէթի իչին պաշընճա էլգէմ օրան մատտէ տիր։

—Սէօղիւնիւզիւ էյդահ խոնիզ։

—Պանա իքի գբլթա աֆվընդ թէղքէրէսի իթա իթմէնիզի զաթը ալինիզտէն ըէճա խաէրիմ։

—Գիմի՞ն իչին։

—Հագդարընտա թէմէնին էյլէտիկիմ շու նիյմէթի ադիմէեէ զահիրէն նալտաեընդ կէօրիւնէն իքի շախս իչին։

—Պու ատամարընն իսմի նէ՞ տիր։

—Տակօպէր իլէ Պուլթան տ՚Օր։

—Պունլարընն եարընընդ նէ՞լէր, վէ ճիւնհալարը դա՞նդրար տբր, վէ նէ՞ եօրատա մահքիմ օրմուշլար տբր։

—Զանն խաէրիմ քի, Տակօպէրին խէմթարընը օրատագճա խաֆիֆ շէյլէր տիրլեր։ Պու պիր մահիր խընընընզ տբր, վէ ատը չանը պիր հարամի տիր, լաքին միւտէթի էօմրիւնտէ գան տէօքմէմիշ տիր։ Հալ պու քի, մուգատէմ բրէնտ աբ կէմէնէնին քէօրէլերի խընզմէթ քեարլըզընը իթմիշ օրան Պուլթան տ՚Օր, չօգ աղբը պիր վաղիեէթտէ պուլունմագտա տբր։ Մէրգում, Բուլթու օրմանլարընտա, քէնտիսինի թատագիպ խէն բօլիս սիւարիլերինի էօրտիւրմիշ, վէ պրեապէն քէնտի ալէյհինտէ վէրիլմիշ օրան գաթլ ճէզասընա թատի պուլունմուշ տուր։

—Խիւրատա, պու պիր պէրալը հայտուտա իմիշ։

—Մէրգումանն շէօհրէթի, ֆիլվաղը պունտան իսլարէթ օրատուգունու, զաթը ալինիզտէն ոէթր իսէմէմ։

—Էյ սիզ պու էտէպսիզլերին աֆվընը՞ մը թալէպ խոհեօրսունուզ։

—Էվվէթ, էֆէնտիմ։

—Տիմէք տիր քի, ծնարա իհթիեաճընընզ վար տբր։

—Էվվէթ, մութլագ սուրէթտէ իհթիեաճըմ վար տբր, ծնարը օլմաեընճա պիր իշ կէօրմէք, վէ մադսէտէ վասլ օրմագ միւմքին տէյիլ տիր։ Նուանս տախի իրավէթէն պէեան խաէրիմ քի, պու ատէմիր պէնիմ սաեէմտէ, եարամագտա օրատգրբը մուզիրը թարիգի թէրք իթմիշ տիրլեր։ Պունլար պէնիմ էմրիմիս գարթարբլար։ Պէն անլէրին պագասընը

ԻԼԱՆԱԹ

Այսրն վիրայէթի ճէլիկէսի տախտինատ, Բէօյճիւկէղ գաղաքնա թապի Զայհիսար գարիյէսինատ, Ինկիլթէրրա տէվլէթի թէպասընատան միւսիւ Ճոն Բաթէրսոն մարիֆէթլի պիթթահարրի զահիրե չզարբիմբը, վէ խարիթայի մէվզբյէսինատ մուհարրիրը օրաուզու իւզրե, շիմալէն Կիւնիւք տաղը իլե Թաղուզլու պաշը թէբէսինատէ պիրիբուրը, Գարաթօղար տաղը թէբէսիյլե Գըզըլ սիվրի թէբէսի պէյնինատ պաուլունան խաթթը միւնէքսիր, վէ զարպէն մէզբիւր Գարաթօղար տաղը թէբէսիյլե Գըզըլ սիվրի թէբէսի պէյնինատ վաղը խաթթը միւսթէգիմ, վէ ճէնուպէն մէզբիւր Գըզըլ սիվրի թէբէսիյլե Սարրաճըզ տէրէսինին, վէ Արմանն չանը մէնպարընատան, վէ նէհրի մէզբիւր պօհուտատան պիրիբուրը Զայ հիսար չանը մէնպաղը պէյնիրինատ վաղը խաթթը միւսթէգիմ վէ միւնթէհի, վէ չարդէն մահէլլի մէզբիւր իլե Կիւնիւք տաղը թէբէսի պէյնինատ խաթթը միւսթէգիմ իլե մահտաւա օրաղ, եկիրմի պին սէքսէն իրի տէօնիւմ պարազի տէրատնինատ իմալ օրատնաճագ օրան պիր գբիմա գրօմ, Կանի պօհա մուտէնինին, Թարիխի իհալէսէն իհթիպարէն, ազգանի ազգ սէնէ միւտաէթի իհթիեազիյի իլե իմալ օրատնմազ, վէ հարյլթիր վաղբաբընատան եւ զարէ պէշ բիւտումա նէսպիյէսի մէճճանէն ճանիպի միրիյէ իմա գըլընմազ, վէ մուտէնին իսթիեազ իյլէսիկի արազինին պէհէր տէօնիւմ իչին քէզալիք ճանիպի միրիյէ սէնէվի պէշէր բարա բէամի մուզարրէրի իմա գըրընմազ չարիթը վէ չէրայիթի ատիրէ յի նիզամիյէ, վէ ազգանի ազգ սէնէ միւտաէթի իհթիեազիյէ իլե պիր գբիմա գրօմ մուտէնինին, միւսիւլմանլարն ճօն Բաթէրսընի իհալէսի թէզարրիւր էյլէմիշ օլմուշտուր, զի-քը օրատնան մուտէն հազգընատա պիր կիւնա իհթիրազը օրանարը, թարիխի իրանատէն իհթիպարէն, իրի մահ միւտաէթլէ Տէրսաատէթատէ Օրման վէ Ամատին մէճլիսինէ, վէ մահէլլինատ մէրքէզի վիրայէթէ միւրաճաատ, վէ եավասա թահրիրէն պէհանը քէֆիյէթի էյլէմէլէրի իլան օրատնաբ։

Արզընի մուտէնինատ մէվճուտ օրատ, մուդատատէմէ շէրայիթի մուսիւմէ իլե մէվզբի միզայիատէյ գօնուլմուշ օրան իրի միսեան պէշ եիւզ պին գբյյէ նիւհասրն սէմէնի այնէն վէ բէշինէն վիրիմէ-ք շարթիյլե, պէհէր գբյյէսի լիրայի օսմանի 100 գր. հիսապլյէ իրի զբ. տա թարիխի իւզէրինատէ օրատուզուտատան, վէ ազգանատ բումինին օն սէքիզինատէն իհթիպարէն, օթուզ պիր կիւն զարֆբնատա գարարը գարիխի վիրիլէճէկինատէն, զանատան զիուատէյ թարիխ օրանարը, հէման վարիատի իտարէյի ատմատիյէսինէ միւրաճաատի իլէմէլէրի իլան օրատնաբ։

Մ. ԺՕԶԷՖ ՀԻՍԱՐ ՎԷ ՔՕՄԲ. ՄԱՂԱԶԱԼԸՐԸ

Պու մուզազարատան պիրի Գարաթատա իրնէշ իհթիսասընատ վաղը օրատ, վէ տիկերի տախի եինէ մէզբիւր ճատատէտ վաղը վէ 69 նիւմէրօ իլե մուրաղամ օրատուզու հարատ, թէսթէ, տատզինա վէ եավասա թանէ իլե ալէտ բարֆիւմ-ի եանի զօրատրա էյնա, թարաղ վէ էմնալի չէյզէր վէ էշնայի սայիրէ սաթբրնազատ տրը։

Բարիզին վէ Լօնտրատան պիրինճի ֆասլիզարարը մուտուրթնատան քէզալիք Ֆիրչալար, չօճուգ օեատնճաղլարընին, օեուն քիտաբարընին էնմայի, վէ Ժօզ վէ Պօն Կու նամ սիկարա քեազըզարընին ատբօզիթօսու տուր։

Ֆիլեաթճա էհվէնիյէթի զուլատնազատա օրատուզու կիզլի, բրիֆիք-ը եանի պիր ֆիլեաթ սէօյլէմէք բաք տրը։

ՅՕԳԹՕՐ ԹԷՎԼԷԲԷԼԼԻԵԱՆ

Միւսիմիլ-յէ Յօգթօրան, ազրատա իլեմինճէ մէհարէթի տէրքեատը, վէ երկիրմի պէշ սէնէատէն պէրու ինատէլ նատա մէշհուտա մէ աշիքեատ օրատ գու կիպի, մէզբիւր խատմէտզրդատան չիֆարէզիր օրմուշ նիշէ միմէկեր զամբար թարաֆբնատան տատի չէհատէթնամէլէրի պուլունատուզու հարատ, Արնատուտ քէօրիւնատ, Ադրնթը զուրնատատ վաղը ճամի չէրիֆ եազընքնատա, գէնատի խանէսինատ, հէր կիւն տատթ պէշատէն օնա դատատ, մէզբիւր իլէմէ միւպէմէտ պուլունանարը գազալ խատճէկի իհթիար օրատնաբ։

Էրմէնիճէ վէ Ֆրանսըզճատա ատշինա պիր տէլիգանը, միհթէպէ պիր խանէատ տէրս վիրմէ-ք իհթատիինատէն, իգթիզատ օրանրն մութազատրզա միւրաճաատ իմմէսի։

Զինկատատ Դըզընքրն օն եէսանճի ճիւզի չըզմըշ զուլ, վէ թէբմիզ թազըմ կէրէք մութազատրզա մէ կէրէք քիմատազճըրատա ատթըմազատա օրատուզուտատան, վէ մէզբիւր քիթատը օգուեանարընի քեաֆֆէսի տատի թէկէզղիզ իսէրքէ մէճեատ գարմնազատա պուլունատուզլարընատան, կիւզէլ բօտատ օգումազ տրզա իսէրքէրին, իշթիրատրա հիմմէթլիքրինի տրզա վէ տատմէթ իսէրիզ։

Ա Զ Դ

Նորարի Դազզիերէն—Հայերէն Բառարանին Վերջը թերթը եւ հրատարակեցաւ։ Առ այժմ կանոնաւոր կերպով չարաթը մէկ թերթ պիտի ելնէ. իւրաքանչիւր թերթի գինն է 60 փարա տրծ ամիս։ Դիմաւոր մեծերանայն է Ֆրէնկեատ գրատաճառանացը, Ուզուն չարշը, թիւ 362. կը գտնուի նաեւ ամեն Հայ գրատաճառաց քով, Արշակ Էֆէնտիի թըղթատաճառանացը ի Գալաթիա, և Վայսի քով ի մեծ փողոցն Բերայի։

ՆՈՐ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ ԳԱՂՂԻԱՐԷՆ ԼԵԶՈՒԻ Ս. ԳԱՐԱԵԱՆԻ

Սոյն գասագիրքը որ իւր գիւրաւոյց սճով իր տեսակին մէջ առաջինն է, ազգասէր և ուսումնասէր մի անձի նպաստի շնորհիւ ստացուելով փոխանակ 3 դահեկանի պիտի վաճառուի 50 փարա (տպագրութեան գնովն)։

Այս առթիւն աշակերտաց և ուսանողաց պիտի կրնան մեծապէս օգտուիլ։

Կեդրոնատեղին է Մէրճան Վ. Ա. Մրգարեանի ղրատունը թիւ 57։

ԱՇԽԱՐՀԱԲԱՌ ՀԱՅԱՑ ԼԵԶՈՒՆ

Դրեց

ՍՐԲՈՒՀԻ ՏԻՒՆԱԼԸ

Վաճառելի

Ինպատատ Դպրոցատեր Հայաստեայ Ընկերութեան

Դայէթ ազէա քեատգատ իւզէրինէ թատ իտիրմիշ 15 սահիֆէատէն իպարէթ պիր ըսատպէճէք տիր պուքի, պիր գատրն գալէմի էսէրի խնամանը թաշբատատ օրատուզու հարատ, աշխատհարատը պիր թահթը նիղատա ատրնմատը էյզէմիյէթինատէն պահ իմմէքատ, վէ պիրէր չէյրէք մէճիտիյէ ատթըմատգատ տրը։ Իմատ ատմարը քի չօղլար գէ ալէնատուս էհլի քիթատպէճէր, մէզբիւր քնկերութիւնատն մէնֆատատթ իտարը իշին, հիչ սէյիլ իսէ պիրէր թատնէ ատրգ օգատմազատրզա հիմմէթի իտէճէքլեր։

ՏԻԿԻՆ ԲԱԲ-ԲԱՌԲԱՆԹԻԼ.

Թուրքերէն և Երէրատերէն Վան Նախատարատուտ Ա. տարայ

Կը գտնուի Լեյլալ գրատուց տէր և հրատարակիչ Արամ Մ. Աշճեանի տպարանը Գալաս Ֆինճանճըրտ փողոց Նուսուֆեան խան թիւ 1։

Գին 40 փարայ։

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՍԿԶԲՈՒՆՔ ԱՍՏԵՂԱԳԻՏԱԿԱՆ

Յօրինեալ

Ի ՀԱՅՈՑԻՐՈՍԷ ԲՈՐՍԵՂԵԱՆՑ

Երէցաբէ-Անդրանիկեան Ընդարձակ աշակերտ Կոյսերական Ուսումնարանի անդամաց

Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐԵԱԼ ՑՈՎՍԷՓ ԳԱՎԱՌԵԱՆ

1880

Սոյս ընտիր աշխատութիւնը որ 400 երեսէ կը բաղկանայ, ընտիր թղթի վրայ տպագրեալ և 121 պատկերներով զարդարուած է. գործոյն պարունակութիւնն է, ընդհանրապէս երկնակամարին երեւոյթը, աստեղատանց դասակարգութիւնը, դանոնք ճանչցնելու եղանակը, երկրիս վրայ ընդհանրապէս արեգական շարժման, մեծութեան, բնութիւնական կազմութեան վրայ տեղեկութիւններ, ժամանակի չափուց վրայ, այլ և այլ ազգաց տոմարներու վրայ, արեգական հակառակեան վրայ, ցերեկուան և գիշերուան անհաւասարութեան վրայ, արշալոյս, վերջալոյս, և եղանակք։ Տարբեր գոնազան ժամանակներուն, ցերեկուան և գիշերուան երկայնութեանց վրայ, լուսնի նոգամանացը, երեւութիցը և աշխարհագրութեան վրայ մասնաւոր տեղեկութիւնք, խաւարումունքն ու անոնց պատճառները, մոլորակաց սկզբնատարերք ու անոնց ատարագրութիւնը, գիսաւորաց վրայ ընդհանուր տեսութիւնք, աստեղայ հեռաւորութեան վրայ տեղեկութիւններ, մակընթացութիւն և տեղատուութիւն և։

Այս տեսակ գասագրքեր մեր ազգին մէջ ընդհանրացած չըլալուն նուազ օրինակ տպագրեցաւ, ամենակարեւոր դասագիրքն մ'է դպրոցաց. եւ հմուտ անձանց։

Կը ծախուի Զաքմաղճըյար փողոց թիւ 20 եւ ի Քիւրքճի խան վ. ի յարկ թիւ 25 Յովսէփ Դավթեանի դրատուները ի գին 20 դահեկանի։

ՍԱՂԻԹ ԴԱՎԹԻԱ.

ԿՈՐԻՍԿԱՆ Ց. ՔԱՀՆԱՄԵԱՆ.

CAMELIA

ԳԱՄԷԼԻԱ

Պէյօղլուատա Հաճօ Բալօ խանընատա 7 վէ 8 Նիւմէրօյարրա մուրագատ օրան մէզբիւր մատպատատ իլը պահար վէ եաղ մէվսիմի իչին սօն մօտատ օրմագ իւզրէ Բարիսին պիրինճի ֆապրիգատարը մանուֆաթնատան էնվայի ճինս գումաշար, էզճիւմէ, սիեահ գաղմիր, վէ գատրն մանթօսու իչին էնվայի ըէնք գաղմիրլէր, գատրն իչին էնվայի պէղէր, վէ սօն մօտատ իչին եէնի ճէլպ օրատնմուշ էնվայի շէրիտալր, վէ գատրն շարգատարը իչին սօն մօտատ օրարագ թէկէնատարլար, գատրն գբրատարը վէ Ռէյնիէ էրատիկէրի պուրունմագատատ տրը։

Ֆիեատթլար մագթօս տուր։

Մէճիտիյէ 20 զուրուշա ալընը։

ԵԱՆՂԸՆԱ ԳԱՐԾԸ

ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITICH AND MERCANTIL INSURANCE COMPANY

ՆՈՐԹՀ ՊՐԻԹԻԹ ԷՆԴ ՄԷՐՔԷՆԹԱՅԼ

Նամ Լօնդրա վէ Էտինպուրկ եանընը ուիկուրիրա քումբանիասը

	Ինկ. Լր.	
Ասըլ սէրմատէ	2,000,000	
Էօտէնմիշ սէրմատէ	450,000	
Եանընը շիւպէսինատէն հասըլ օրմուշ իհթիեատագէսի	1,156,690	1,606,690
1878 սէնէսինատ քեարը սաֆի	976,119	

NORTHEN ASSURANCE COMPANY

ՆՈՐԹՀԷՐՆ

Նամ Լօնդրա եանընը վէ Եօրք ուիկուրիրա քումբանիասը

	Ինկ. Լր.	
Ասըլ սէրմատէ		3,000,000
Էօտէնմիշ սէրմատէ	150,000	
Եանընը վէ էօմիւր շիւպէսինատէն հասըլ օրմուշ իհթիեատ ագէսի	525,000	675,000
1878 մէ սաֆի քեար		405000

Սահիպ իմգա քէնտուսինին, պալէատէքի իքի սիկուրթա գումբանիալարընի ՊՐԻԼԷՇՄԻՆ տէհէթօսու նասպ օրունմուշ օրուպ, եանկըն վէ Լօմիւր սիկուրթա իչին չօղ գալայըգլար վէրէպիլիր պիր հարատ պուլունատուզունու, քէնտի պիր չօղ մուշթէրիլէրինէ, վէ իսթանպուլուն բաղպէթլու էհալիսինէ իլան իտեր։

Մէզբիւր գումբանիալար, քէնտի տախիլի նէզամնամէլէրի մուճիպինճէ սիկուրթատա թութատուգլարը էպնիեէլէրի, պէյնիէրինատ թագսիմ իտէճէքլեր տիր։ Եանընը սիկուրթաը իչին Վիրտիքլէրի գալայըգլար իւէպիր չօղ իշ եարմատա միւգթէտիր տիրլէր։

Շիմտիյէ գատար օրատուզու կիպի, Պէյօղլու վէ Գալաթա վէ Իսթանպուլ վէ ճիվար չէհիր վէ քէյֆէրատ էպնիեէ սիկուրթատա թութատագ տրը։

Maritime Insurance Cie, Limited

of Liverpool

Capital £ 500,000

ՄԱՐԻԹԱՅՄ

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԴՈՒՄԲ.

Սէրմատէ 500,00 Ինկ. լիր.

Սահիպի իմգա, վազար վէ եէլքէն կէմիլերի վէ տէրուէնինատքի էշեա վէ կիթատը զաւէթ ֆայիտէլի շարթարրա սիկուրթատա թութմագ իչին մէզբիր գումբանիա թարաֆընատան բուխատթ իսթիհսալ էյլէմիշ տրը։

Ֆիեատթ վէ սայիրէ հազգընատա մանիւմաթ տրմագ իսթէեէնլերին, Գալաթատա Օսմանիան խանը քէօշէպաշընատա տէմիր քէօբրիւեէ նազրը օրան օտաեա միւրաճաատ իլէմէլերի։

Մէզբիւր Գումբանիալարըն ատէնթօսու
ՀՈՀՆ ԲԱՌՈՒ,
վէ ումար ու մէսաիհինէ մէմուրու
ԳԱՌՆԻԿ Ց. ՍԵՐՈԲԵԱՆ

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 31 Օգոստ.

Ինկիլիզ գօնսոլիսի	97-13/16
Լսհամբ Ուսմանիկ այլրը	09-7/16
» » գարտնը	09-3/8
1865 Իսթիդրաղը	10-
1869 »	09-7/8
1871 »	69-1/4
1872 (Պոնտիս Թրէզոր)	16-5/8
1873 »	09-1/2
Օսմանլը Պանգասը	09-7/8
Ռուսիա իսթիդրաղը 1873	89-1/2
Մըսըր իսթիդրաղը, պիրէսմիլ	62-3/8
» իսթիեազլը (չրմէնտը.)	90-3/
Տէվլէթը Ամէրիկէ 1877 իսթիդրաղը	82-7/
Տարբա սանիէ	69-7/8
Մըսըրի Ռօչիլա իսթիդրաղը	94-
1877 Մոնտարիսթան էսհամը	93-5/8
Գամպիօ Բարիզ 3 այ վատ	-

Բարիս, 31 Օգոստ.

Ֆրանսզ ֆոնտսու 3 %	85-92 1/2
» » 5 % Ամորթիսանը	-
» » 5 %	119-95
Լսհամբ Ուսմանիկ այլրը	09-47 1/2
» » գարտնը	09-47 1/2
1865 Իսթիդրաղը	50-
1869 »	48-
1875 »	47-
Ռուսիէի չըմէնտը. Թահվիս.	29-75
Օսմանլը Պանգասը	498- 75
Գրէտի Լիոնէ	955-
Ռուս ֆոնտսու 5 % (1877	95-1/2
Ռուսիանն Շարք իսթիդրաղը	61-
Իթալիա ֆոնտսու	86-15
Մըսըր իսթիդ. պիրէսմի.	315-
Իսպանեա խարիճի իսթիդրաղը	19- 1/4
Գամպիօ Լօնտրա իւզէրինէ	25-54

Բարիս, (Պուրսար) 31 Օգոստ.

Ֆրանսզ ֆոնտսու 5 %	119-91 1/
Լսհամբ Ուսմանիկ	9-47 1/2

Վիէննա, 31 Օգոստ.

Լօնտրա իւզէրինէ գամպիօ	117-75
Ռուսէի ատմիր եօլ թանվիլաթը	15-50

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Էսհ. Ուսմ. օգոստոս 1 տպչմ. գր.	10-15
» » օգոստոս 28 տպհ. ար.	10-15
» » Էն եիւքսէք	10-15
» » Էն աշաղը	10-15
» » Սաաթ 5 տէ	10-15
1863 Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ.	-
1865 » » 6 % ֆ.	-
1869 » (Բինար) 6 % ֆ.	-
1872 » (Պոնտիս Թրէզոր	-
1873 » (Բինար) » % ֆ.	-
Ռումէլի չըմէնտրֆէր	28-
Բէյրութ	ֆ-ր- 01-
Հէրմէսիզ	ֆ-ր- 01-
Ադէն ֆայիզի	% 09-

ԱԳՈՍԻՈՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Գրէտի ժէնէրալ 6 %	-
Մոսիէթէ ժէն 6 %	-
Իսթանպոլ Պանգասը	-
Մոսիէթէ Օթթոման	-
Թրամվայ 5 %	575-
Լավրիօմ (մատէն)	-

ԱԳԶԷԼԷԲԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Դամանլը միրասը 100 զրշտան Ղ.Ս ֆ.	
Թէկիրտաղ միրասը	110-16
Դրանսզ ալթունու	88-
Բոլ	90-25
Դրիմից ալթունու	51-20
Պէհար մէճիտիյէ	107-25
Մէթալիք	215-
Պէշիգ	213-20
Ալթընէրդ	129-
Պազբը	575-
Դարպոն գայիէսի գարիք	8-61

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	1135-
Էն աշաղը	1130-
Սաաթ 5 տէ	1130-